

հեռաբնակ կրօնակից եղբարքը հոս կը վազեն բարեպաշտութեան նոյն եռանդով վառուած՝ ինչ եռանդով որ յերուսաղէմ կ'ընթանան: Հաստատուն հաւատով կը հաւատան աւանդութեան մը, թէ Քրիստոս կափառնաումէ Տիրբերիա պիտի դայ, և աւելի եռանդունները, ըստ պատմելոյ ճանապարհորդաց, կ'երթան բարձր տեղ մը կը կենան, և պշուցեալ ու մտադիր աչօք կը նային կափառնաումի վրայ, ուսկից կը սպասեն Մեսիայի գալստեան:

Դեռ մինչև հիմա կեցած են Տիրբերիոյ համբաւաւոր ջերմուկներն, քաղբին հարաւային արևելեան կողմը: Չորս աղբիւր կայ ջերմկաց, և այնչափ առատ ջուր կը հայթայթեն, որով կարելի է մինչև աղօրիք մը դարձունել: Տեղացիք այս ջուրը ամենաօգտակար դեղ մը կը համարին ընդդէմ յօգեպաւութե, ուստի բոլոր Ասորեստանի կողմերէն հոն կը թափին, մանաւանդ ամառնային եղանակին:

Կը շարունակուի:



Բարոյակասն և քաղաքակասն տնտեսւոռքիչն:

(Տես էրես 212:)



ՔՍԱՆԵՐՈՐԴ ԽՅՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Դրամագոյուիւր ակցեայ աշխատութեան ղիգած արդիւնքն է. ընկերութեան համար բարիք է:

Յիշենք որ դարբնոցներն առաջին բանող գործատուներն եղան երբ աշխատութիւնները դարձեալ սկսան Միրբայոյի մէջ. այս երկաթեղինաց ձեռնարկութիւնը՝ որ քան զամեն արուեստ կանխեր էր, Գաղղիոյ մէջ երկաթուղեաց աշխատութեան մեծ գործունէութեան արդիւնքն էր. փոյթ կար երկայն տարիներով անօգուտ հակաճառութեանց կորսուած ժամանակը շահելու. մինչդեռ ոմանք կրիւք ժամանակ

կը սպառէին գիտնալու համար՝ եթէ արդեօք շահաւորագոյն էր այս երկաթուղեաց վարումը տէրութեան յանձնել, թէ արդեօք ելեմտական ընկերութեանց. Գաղղիոյ մէջ գործ մը առաջ գացած չէր, և ուրիշ ազգեր, Անգղիա, Պելճիա, Գերմանիա գաղղիացիս կ'անցնէին և շատ աւելի շահ կ'ընէին, իրենց նոր ճամբաները երկաթի ցանցերով ծածկելով, որովք ամեն գաւառներ կը կենդանանային:

Ընդհակառակն Գաղղիա նոյն ժամանակ քանի մը կղզիացեալ երկաթուղիներ ունէր և այս տարի իրեն անհագութեան փնասը կը կրէր: Երբ հարկ եղաւ դրսէն ցորեն բերել ինչպէս գիտենք՝ ուշացաւ. այս ցորենը որ ծով կտրելով հեռաւոր երկիրներէ կու գար դէպ ՚ի երկու կամ երեք նաւահանգիստ մինակ, անոնցմէ պէտք էր որ բոլոր Գաղղիոյ մէջ սփռուի. ամենակարևոր էր շուտմը երկրին ամեն կողմերը հասցընել բայց ձմեռ էր և անկարելի էր նաւարկել ջրանցից և առուակաց մէկ մասին վրայ. միւս կողմանէ սովորական կերպերը վաճառարարձութե բաւական չէին այսչափ մեծաղանգուած բեռ մը փոխադրելու՝ որ առանց միջոց տալու իրարու վրայ կը հասնէր: Չմեռուան դէշ եղանակն ալ դժուարագոյն կ'ընէր սայլակութիւնը. ճամբաները փնասուելով այնչափ բեռանց փոխադրութեանէն՝ անկարելի կ'ընէին գործոյն կատարումը, և նոր յապաղումն կը պատճառէին ցորենի հոս հոն բաշխուելուն: Գլխաւորապէս Մարսիլիոյ նաւահանգստին մէջ ցորենը դիզուեցաւ, անկարելի ըլլալով իսկոյն քանի մը հեռաւոր գաւառներ տանիլ, ուր եթէ ցորեն տեսնուէր վաճառատեղեաց վրայ՝ չափազանց սղութիւնը պիտի նուազէր: Եթէ Գաղղիա այն ժամանակ հիմակուան չափ երկաթուղի ունենար՝ ժողովուրդը շատ նեղութենէ կ'ազատէր. ցորենները երկրին ամեն կողմը նաւահանգիստներէն ճամբայ դրուելուն պէս իսկոյն կը հասնէին. ան ատեն իմացան ամենքը բրած սխալմունքնին և փութացին զլխաւոր

գծերու վրայ երկաթուղեաց շինութիւնը. բայց այսպիսի պարագայի մէջ շտապելը հետևանքներ ունեցաւ որք զգալի եղան նաև 'ի Մ'իրըպոյ :

Այս ճամբաներուն վրայ երկաթէ ձողեր հաստատելու համար անբաւ երկաթեայ հաստ գաւազաններու պէտք կար, և զանոնք ժամանակին ունենալու համար Գաղղիոյ երկաթեղինաց ճարտարագործութիւնը ինչ վիճակի մէջ որ էր՝ շատ առաջուց պէտք էր յանձնած ըլլալ և բազմաթիւ գործատանց սակայն այս յանձնարարութիւնները եթէ անցեալ տարիներու մէջ եղած ըլլային՝ կեանք կու տային ճարտարագործութեան և յորդոր կ'ըլլային զարգացման՝ յորում այնչափ անհոգութիւն եղեր էր. ան ատեն միայն բարեաց պատճառ կ'ըլլային, մինչդեռ հիմայ շատը մէկէն յանձնուելով և քիչ ժամանակի մէջ պահանջուելով՝ դարբնոցները այնչափ մեծաթիւ երկաթի ձողեր բաւական չէին արդիւնաբերելու : Պէտք եղաւ յանձնարարութեան հասնելու համար անհամեմատ շատցնել երկաթագործութիւնը, որուն համար եղած գործատուներուն գործն ընդարձակել, նորանոր ձուլարաններ բանալ, և շատ ատենէ 'ի վեր շիջեալ հնոցները բռնկցընել : Գլխաւորապէս հարկ եղաւ երկաթագործութեան անձինքը շտապընել նոր գործաւորներ կանչելով : Բայց ծանր յեղաշրջմունք որ և իցէ ճարտարագործութեան մէջ ոչ երբէք անփաստ կ'անցնի :

Պէտք եղած գործաւորներն իրենց ձգելու համար հարկ եղեր էր սովորական թոշակն աւելցնել. հանապազօրեայ աշխատութիւն ալ երկընցնելուն ստիպուեր էին վճարման յաւելուած ընել : Մինչև հոս ամեն բան աղէկ էր. տեարք և գործաւորք պէտք էին ուրախակից ըլլալ ամենուն համար յաջող եղող իրաց այս վիճակին համար. բայց անմտածողութիւնը կը սկըսէր փաստ մէջ ձգել զիրենք. գործաւորք որ պէտք էին երջանիկ համարել զիրենք սովորական թոշակով այն ժամանակի մէջ յո-

րում այլք անզբաղ էին՝ սկսեր էին տոգոհալ. քանի մը վարպետորդինքնու խօսքին ականջ կը կախէին, որ կը դրդուէին զիրենք շահ ընելու իրենց կարօտ եղող տէրերէն : Արդէն իրենց խընդրելովը դարբնոցի տէրերը մէյմը ըստակնին աւելցուցեր էին, բայց գոհ ըլլալու տրամադրեալ չէին երևար և անհանգստութեանց պատճառ նորանոր պահանջմունքներ կը ցուցընէին :

Մ'իրըպոյի դարբնոցները շատ ոյժ առաջ չէին որ կարենան երկաթուղեաց ալ աշխատիլ. բայց մի և նոյն ճարտարագործութե՛ գործատանց մէջ եղած փոփոխակի երաշխաւորութեան պարտքով, երկաթեղինաց ընդհանուր գործօնէութեան մասնակից էին : Հոն թոշակները բարձր էին և գործաւորք գոհ. սակայն ուրիշ տեղ խօսուածնքնուն վրայ կը խօսուէր և հետաքրքրութե՛ մետաղագործութե՛ մեծ կեդրոններուն վրայ հանդիպածներուն միտ կը դրուէր. բայց դեռ ամենևին յուզմունք չկար մէջերնին, և աշխատութեանց շարունակութեանը նկատմամբ ամենեւին վախ չկար :

Այս էր օգոստոսի վերջին օրուան վիճակը, որ է այս խօսակցութեան օրը : Ուրիշ մասնական դէպք չըլլալուն Տիւրէ ասանկ սկսաւ խօսիլ .

— Բարեկամըդ իմ, աշխատութեան և աշխատութեան բաժանման խնդրոյն՝ նաև մեքենայից որ այնմ կ'օգնեն՝ կը յարակցի ոտճկաց խնդիրը, որ է ըսել աշխատութեան հատուցումը : Փափաքելի էր ինձի խօսիլ այսօր նիւթոյ մը վրայ որ ձեզմէ շատին համար հետաքրքրական է. բայց ուրիշ խնդիր մը կայ զոր նախ օգտակարագոյն կը համարիմ՝ քննել ձեզի հետ, վասն զի դուք լաւագոյն կը հասկընաք հետևանքը :

Մ'արդս կ'աշխատի որպէս զի իր էութիւնն հոգայ, բայց աշխատութեանը ժամանակ պէտք է որ ապրի. արդ ինչպէս կրնայ ապրիլ եթէ աշխատութեանը լըննալուն պէտք է սպասէ, մէկ կամ միւս կերպով անոր արդիւնքը գործածելու համար : Նախընթաց աշխա-

տութեան արդեամբքը միայն կրնայ ապրիլ, այսինքն է ոչ սպառեալ աշխատութեան արդիւնքով, կամ ուրիշ բացատրութեամբ՝ խնայեալ աշխատութեամբ. որչափ աւելի խնայեալ աշխատութիւն ըլլայ՝ այնչափ աւելի անձինք կարող կ'ըլլան ապրիլ նոր աշխատութեան արգեանց սպասելով: Արդ անցեալ աշխատութեան արդիւնքը դրամագլուխ է:

Դրամագլուխ է երկրիս վրայ մարդուս աշխատութեամբը եղած ամեն բան. բովանդակ դարուց հաւաքեալ աշխատութեանը լրումն է, ինչ որ մարդիկ իրենց սպառելէն դուրս արդիւնաւորեր են. ամենայն ունեցածնին դրամագլուխ է. այսպէս երկիրներ, տունք, ցորեննոցք, անասնեղէնք, հտպրտանք, կահկարասիք, վաճառք, զգեստեղէնք, գործիք, ամենն ալ դրամագլուխ է:

— Եւ սակայն, ըսաւ ժարլան, երբ դրամագլխի վրայ խօսուի՝ կարծես թէ միշտ ստակ կը հասկըցուի:

— Ասիկա ըսել է, ժարլան, որ դրամագլուխն երբ ստակ կ'ըլլայ աւելի յարգի է. անոր համար մէկու մը հարստութեան գաղափար տալու համար ունեցած բովանդակ ստացուածքը մտքով ստակի վերածելով կը խօսինք. մէկմ'ալ որ դիւրագոյն է ստակը գործածելը դրամագլխոյն գործը կատարելով, որ է դիւրընցնել աշխատութիւնը:

— Ուրեմն, ըսաւ Ռնորիոս, հարուստներուն ունեցած ամեն բանը դրամագլուխ է:

— Տարակոյս չկայ, Ռնորիոս. բայց աղքատներուն ունեցածն ալ նոյնպէս դրամագլուխ է. զգեստներդ, կահկարասիքդ, արուեստանոցդ, գործիքներդ, պահեստի ունեցածներդ, վերջապէս քեզի վերաբերեալ ամեն բան դրամագլուխ է:

— Աս ասանկ ըլլալով, ըսաւ Ռնորիոս ծիծաղազին, ես ալ ուրեմն առանց գիտնալու գլխատէր էի:

— Յայտնի է. ուրեմն անիրաւութի է գլխատէր անուանելը միայն շատ ըստացուած ունեցողները. կա՞ն մանր ու

մեծ դրամագլուխներ, կան ալ հարուստ ու աղքատ գլխատէրներ. բայց մենք ամենքս ալ չափով մը գլխատէր ենք. տարբերութիւնը դրամագլխոց քանակին վրան է:

Գաղղիոյ մէջ սխալմունք է կարծելը թէ դրամագլուխը մեծամեծ հարստութեանց վրայ կը կայանայ: Քիչ ստացուածք ունեցող մարդկանց դրամագլուխը հասարակաց հարստութե մէկ մեծ մասն է, և այսմ ապացոյց խնայողութեան արկեղքն են որոնց գումարը հիմա 272 միլիոնի կը հասնի: Անգղիոյ մէջ այս գումարը շատ աւելի բարձր է և 900 միլիոնը կ'անցնի: Եւ սակայն ասոնք դոյզն մասն են այն չափաւոր դասուց հարստութեանը, որոնց ստացուածքը կը կայանայ իրենց ամեն մանրամասն երկիրներուն, մանր մանր տուններուն, պարտէզներուն, խանութի մէջ եղածներուն, և գլխաւորապէս կազմածներնուն և զգեստեղէններնուն վրայ: Թէպէտ և առանձնաբար առնելով ոչինչ արժէքի բաներ ըլլան՝ սակայն ամենը մէկէն շատ մեծ դրամագլուխ կը կազմեն: Արդ ուրեմն եթէ մենք շարունակենք գլխատէր անունը տալով աւելի դրամագլուխ ունեցողները հասկընալ՝ չմոռնանք որ անձիզ է ըրած բացատրութիւննիս:

Բաց ասկէ՝ դրամագլուխ միայն առանձնականաց վերաբերեալը չէ. և որովհետև նախկին աշխատութեան արդիւնք է՝ անհուն կերպարանք ունի. պողոտայք, կամուրջք, ջրանցք, նաւակայք, նաւարանք, եկեղեցիք, վարժատունք, վաճառանոցք, վաճառատեղիք, ամեն հասարակաց շէնքեր և անոնց ամեն զարդը հաւասարապէս դրամագլուխ է: Ազգ մը ուրեմն այնչափ աւելի հարուստ է որչափ որ իրեն առանձին անդամները ինչք ունին, երբ ինքը ամեն տեսակ դրամագլուխ շատ ունի, այսինքն աշխատութեան մեծագոյն արգասիք որ նախընթաց դարուց մէջ ըսպառեալ չեն: Նաև երբ ստակը անբեղուն կերպով գործածելու տեղ մեծամեծ և մնայուն աշխատութեանց կը բա-

նեցնէ, գրամագլուխը կը շատցընէ և իրեն ամենայն անդամոց հարստութիւնը, որովհետև ապագայ սերնդոց աշխատութիւնը կը դիւրընցնէ :

— Տարակոյս չկայ, ըսաւ վիոլէն, որ այս գրամագլխոյն աճումը բարիք է երկրին համար, որովհետև բնակիչներն ամենքն ալ կը վայելեն: Բայց նոյնպէս է արդեօք առանձնականաց ունեցած գրամագլխոյն նկատմամբ:

— Յայտնի է, վիոլէն. երբ հարստանալ կը ջանան գրամագլուխին կը ծառայէ ընկերութեան, միայն թէ ճարտար կերպով բանեցնեն. քանի որ գործատէր մը ճարտարութեամբ իր գործը կը տեսնէ՝ շատերու աշխատութիւնն ու բարեկեցութիւնը կ'աւելցնէ. բայց եթէ մէկ կամ միւս կերպով փճանալու ըլլայ՝ իր վնասը թշուառութիւն կը պատճառէ իր գրամագլխէն աշխատութիւն ունեցողներուն: Գրամագլուխը փոխանակ աճեցնելու խառնակեցութիւն վատնող գործաւորը ոչ միայն անձին կը վնասէ այլ և ընկերութեան: Իրաւցնէ գրամագլուխը աճեցնողը կանոնաւոր և խնայողական աշխատութիւնն է, և չհաճէն նուազ ծախք ընելը. մարդս կը հարստանայ առաջ բերածէն նուազագոյն սպառելով:

— Բայց ան ատեն, կցեց վիոլէն, ինչ է հարստութիւն դիզելուն օգուտը. — երկուքէն մէկը. կամ ծախք ընելու է կամ դիզելու է. եթէ ամեն մարդ ծախք ընէ՝ եղած վիճակին մէջ կը մնայ. եթէ ամենքը դիզեն՝ ոչ ոք կը շահի:

— Վիոլէն, պատճառաբանութիւնդ երկու կողմանէ ալ ծուռ է. մեծագոյն ծախք ընողը աւելի բարեկեցութիւն կը ստանայ. արդ եթէ ճարտարութեամբ և ջանիւք կարող կ'ըլլայ մէկը աւելի արգասաւորելու և շահելու, կրնայ ալ աւելի հանգստութիւն ունենալ խնայելով հանդերձ աւելցուքը. միւս կողմանէ՝ եթէ մէկը խնայողութիւն կ'ընէ՝ յայտնի է թէ ոսկին ազահի պէս սնտուկներու մէջ անարգասաւոր կերպով չըզիզեր: Գործաւորն ու աղքատը աւելցուցածնին խնայողութեան արկղը կը

դնեն, ուր եկամուտի աղբիւր կ'ըլլան և փորրիկ հարստութեան մը հիմն: Իսկ հարուստը գրամագլուխները աշխատցնելու կը գործածէ:

— Իսկ եթէ հարուստը աշխատցնելու ըլլայ, հարցուց Անդրէաս:

— Պէտք է որ աշխատցնէ, վասն զի ուրիշ կերպով վայելք չիկրնար ունենալ, ամեն գնածը աշխատութեան արգասիք ըլլալով. նաև պարտական է հարուստը աշխատցնելու՝ որպէսզի գրամագլուխը պտղաբերէ, պահպանէ ու աճեցընէ:

— Սակայն, առարկեց լէոնարտ, եթէ գրամագլուխը աշխատութեան կը գործածուի՝ գործաւորներով կը սպառի և կորսուած է կալուածատիրոջ համար:

— Ասիկա շատերուն սխալ կարծիքն է. այն գրամագլուխը որ կը գործածուի հաց, զինի, միս, զգեստ, ածուխ կամ տաքնալու փայտ գնելու համար՝ յայտնի է թէ ամեն տարի կը սպառի, և ըստ այսմ իրաւցընէ ամեն տարի գրամագլուխ կը փճանայ. ասոր համար է որ տարի տարուան վրայ նոր հունձք պէտք է հասցընել, զգեստ շինել, կօշիկ, կահկարասիք՝ մաշածներուն տեղը լեցընելու համար. սակայն գործաւորաց իբրև ռոճիկ տրուած գրամագլուխը միայն առերևոյթ կորուստ է, իրօք չիկորսուիր ցանուած ցորենին պէս, որ այլափոխուելով երբեմն մէկին տեղ տասնևհինգ և քսան կը հատուցանէ:

Ռոճիկ ընդունող գործաւորը տարակոյս չկայ որ կը սպառէ՝ բայց աշխատութեամբը անոր արժէքը կ'արդիւնաւորէ, թող որ՝ եթէ ամեն շահածը չի վատներ՝ իրեն աւելցուք կը մնայ. նոյնպէս է նաև վճարողին նկատմամբ. վըճարման գործածած գրամագլուխը աշխատութիւնով առաւելաւ հանդերձ կ'արդիւնաբերի ուրիշ կերպարանքով. եթէ գործաւորը տասնևհինգ եկտողիտը ցորենոյ կը հասցընէ տասնևութ անգամ հաւասար արժէքով իր ռոճիկն, եթէ կը շինէ տասն մաս մետաքսի հաւասարակշիռ տասուերկու անգամ իր թոշակին՝ տարբերութիւնը կ'ըլլայ շա-

հը և աշխատցնողին եկամտին մէկ մասը . միակ այսու է որ դրամագլուխը տիրոջ համար աղբիւր կ'ըլլայ եկամտաբաշխման :

— Ուրեմն , ըսաւ Սնդրէաս , եթէ գործաւորը աշխատութեանը գինէն աւելի կրնայ արդիւնաւորել իրաւացի է որ ամբողջ շահը իրեն ըլլայ :

— Եթէ ասանկ ըլլար , պատասխանեց Տիւրքէ , վարձակալին կամ գործատիրոջ բանեցուցած դրամագլուխը սկզբան եղածին հաւասար կը մնար , և շահ մը չէր ըլլար գրամատիրոջ համար . այս պարագայիս մէջ գրամատէրը անշահ աշխատցնելուն տեղ ետ կը կենար նեղուելէն . ոչ ոք զինքը կրնար ստիպել . կալուածատեարք և վարձակալք , արուեստագէտք և վաճառողք՝ ամենքն ալ իրենց գործաւորները ու մարդիկը ետ կը ճամբէին և առանց աշխատութեան կը մնային ձեռագործով ապրողները :

— Իրաւացի է ուրեմն ըսելը , գոչեց Սնդրէաս , որ աղքատները մեծատանց հարստանալուն գործիք են :

— Շատ իրաւացի է . ինչպէս հարուստներն ալ աշխատցնելով աղքատներուն ապրուստ կուտան . աղքատները միայն աշխատութեամբ ապրիլ կարենալնուն ու հարուստները դրամագլուխնին ոռոճկի ձևով սփռելով պտղաբերել կարենալնուն . նախախնամութե՛ք բարերար մէկ օրէնքն է որ այսպէս ամենքը կարօտ ըլլան մէկմէկու : Իրաւցնէ տեսէք թէ իրն ինչպէս կ'ըլլայ . գործաւորք խեղճ դրամագլուխ մ'ունին , որովհետև ծնողքնին կամ իրենք անցեալ արուեստագործութե՛ք արդիւնքէն խնայմունք չեն ըրած , սակայն պէտք է որ ապրին ու հագուին . և ուրիշ օրական պէտքեր ունին՝ զոր չէին կրնար լեցընել , եթէ իրենց աշխատութե՛ք աւարտելուն կամ բերոց վաճառուելուն և մանաւանդ հընձոց հասնելուն պարտաւորեալ ըլլային սպասել : Բայց մեր ընկերական վիճակին մէջ յորում խնայող և զիզող անձինք կան՝ այսպիսիք օգնութեան կը հասնին բանուորաց և աղքատաց , և ա-

նոնց պիտոյքը կը հոգան դրամագլուխներնէն վճարմունքն ընելով , որ է ըսել նախընթաց աշխատութեան արդիւնքէն անոնց տուած աշխատութեան ոռոճիկը տալով . այսու գործաւորք կ'ապրին կը հոգացուին առանց հնձոց կամ աշխատութեան արդեանց վաճառմանն սպասելու , և փոխադարձ աշխատութիւննին հարուստներուն բարեկեցութեանը կը ծառայէ :

Ուրեմն մեր ամենուս շահն է որ դրամագլուխն ամեն տեսակ շփոթութե՛ք ապահովեալ ըլլայ . ամեն անգամ որ ինչ և իցէ պատճառով ընկերութե՛ք մէջ դրամագլուխը կը նուազի՝ միւսնոյն ժամանակ աշխատութիւնն ալ կը պակսի . նոյնը տեսաք այս տարի : Ուր որ դրամագլուխը վտանգի մէջ է տէրութեան անցնելու կամ յափշտակուելու՝ շփոթութիւն կը ծագի և կ'անյայտանայ . ասկէց է Ասիոյ տէրութեանց խեղճութիւնը ուր ընչաւէտք միշտ կողոպտուելու վախի մէջ են : Նոյնպէս նեղութիւն են դրամագլխոյ համար խռովութիւններն և քաղաքական իրարանցումները , ապահովութիւն չի մնալուն . այս ալ մեր տուժիւքը սորվեցանք : Քաղաքային ամեն շփոթութեանց մէջ կը տեսնենք որ գործերն 'ի կախ կը մնան . ամենայն դեպ խորշի ծախք ընելէն չի դիտնալով թէ կրնայ արդեօք դրամագլուխը վերանորոգել . աւելի յանձն կ'առնուն անշահ պահել քան թէ կորսընցնելու վրտանգի մէջ դնել բաներ շինել տալով զոր չեն զիտեր թէ պիտի ծախուին . գործանոցք կը փակուին և գործաւորք խեղճութեանէ կը հալին կը մաշին , կամ աղմուկ կը հանեն սաստկացնելով խեղճութիւննին դրամատեարց սիրտը աւելի վախ ձգելնուն պատճառաւ :

— Այս ստոյգ է դժբաղդաբար , ըսաւ Միքայէլ , որուն ամենքս տխուր փորձն ունեցանք . սակայն նաև անտանելի է որ գործաւորը տաժանամբ աշխատի և աղքատ մնայ , մինչդեռ գրամատէրը քիչ աշխատութեամբ կը հարստանայ :

— Երկու բան կայ քու գանդատանացդ մէջ , Միքայէլ . այն , թէ աղ-

քատը շատ կ'աշխատի, և թէ հարուստը քիչ . այլ միշտ կը մոռնաք որ մարդուս ամեն բրածը կամ մտաւորական և կամ մարմնաւոր աշխատութիւն է . միայն թէ համեմատութիւննին տարբեր է . գործաւորը մտքով քիչ կ'աշխատի ու մարմնովը շատ, ընդհակառակն դրամատէրը մարմնովը նուազ կ'աշխատի՝ բայց մտքը շատ . արդ մտաց ձիրք շատ աւելի սակաւագիւտ են քան զընական ոյժը, ինչպէս ամենքնիդ ստուգած էք զպրատան մէջ . ուրեմն աւելի շահաւոր են ըստ օրինաց ընծայութեան և խընդրողութեան, առատութեան և սակաւագիւտութեան :

Իսկ դրամատիրոջ աւելի հարստանալուն վրայ ցաւելնիս սոսկ նախանձէ առաջ կու գայ և անհիմն նախանձէ . որովհետև մեծատան հարստութիւնը ըզգործաւորը չաղքատայններ, մանաւանդ թէ՛ ինչպէս պիտի ապացուցանեմ, հատատուն գործ մը կ'ապահովցնէ և լաւագոյն թոշակ :

— Այլ սակայն, ըսաւ Լէոնարտ, որովհետև գործաւորին աշխատութիւնը կ'օգնէ միայն դրամատիրոջ հարստանալուն, ըսել է թէ դրամազլխոյն մասը մեծագոյն է և ոռոճկին մասը շատ նուազ :

— Եթէ այս անհամեմատութիւնը ըլլար, Լէոնարտ, իրաց ստիպումը՝ որ է ըսել նախանձորգութիւնը՝ իսկոյն կը դադրեցնէր : Եթէ միայն մէկ դրամատէր գործաւորներ բանեցնէր՝ կրնար իր պայմանները ընդունելի ընել . բայց Գաղղիոյ պէս երկրի մը մէջ դրամատեարք շատուոր են . եթէ մէկը աշխատութեան շատկեկ հատուցումն ընէ, միւսը աւելի արդիւնաբերելով և վաճառելով՝ մեծագոյն շահ ընելու համար դոյզն շահով գոհ կ'ըլլար և բարձր թոշակ կը վճարէր . գործաւորը առաջինը կը թողուին և իրեն կը դիմէին : Ուրեմն դրամատէր մը կարող չէ թոշակները իրական արժէքէն վար իջեցնելու :

— Հիմա կը հասկընամ, յարեց Լէոնարտ : Բայց կարելի չէ որ գործատեարք խօսքը մէկ ընեն մէջերնին վարձքերը չի սուղցնելու համար :

— Անկարելի է, Լէոնարտ, Գաղղիոյ պէս ընդարձակ և բազմամարդ երկրի մէջ, ուր դրամատեարք այնչափ շատ են որ չեն կրնար մէկմէկու հետ համախոհ ըլլալ . համարելով ալ որ կարենան՝ հիմակուան ժամանակս աս ալ բաւական չէ, մինչդեռ նախանձորգութիւնը բոլոր աշխարհիս դրամատեարց հետ է :

— Ըստ այսմ գործաւորաց շահը այնչափ աւելի ապահով է՝ որչափ որ դրամատեարք բազմաթիւ են :

— Ճիշդ է ըսածդ, Լէոնարտ . շատ դրամազլխոյն եղող երկրի մէջ գործաւորաց ալ շատ զբաղանք կայ . և դրամատեարց թիւը շատ ըլլալուն պէս՝ գործաւորաց յաջողութիւնն ալ մեծ է, վասն զի աշխատութիւննին շահաւոր պայմաններով կ'ըլլայ :

Կ'ուզեմ յիշել և խորհրդածել նաև դրամազլխոյն գործաւորաց համար կարևոր մէկ օգուտն ալ, որ է զբաղանք շնորհելն անոնց քիչ աշխատութեան ժամանակ : Երբեմն մեծ ձեռագործապետի շահաւոր է գործաւորները պահել թէպէտև բերքը առանց շահու ծախէ կամ կորսընցնէ իսկ . և ահաւասիկ պատճառը . գործատունն իրեն համար անբաւ ստակով եղած է, եթէ դադրեցընէ՝ այն դրամին շահը բոլորովին կը կորսընցնէ . կը տեսնէ որ աշխատութիւնը շարունակելով կորուստը նուազագոյն է, և եթէ բարի և մարդասէր մէկն է՝ լաւագոյն կը համարի այն կերպով կորուստ ընել, որպէս զի կարենայ գործաւորաց աշխատութիւն և հաց բաշխել : Գիտէք որ այսպէս ըրին այս տարի Պ . Պ . Լընուար և Տիպիւսոն, կըրցածնէն աւելի աշխատութիւնը երկընցնելով :

— Գիտենք և երախտագէտ ենք, ըսին շատ գործաւորներ :

— Ամենայն սիրով զարձեալ կ'ընէինք եթէ պէտք ըլլայ, յորմէ պահէ զմեզ Աստուած, ըսաւ Լընուար . ցուցէք որ մեր միտքն հասկըցեր էք, և շատ ուրախ ենք :

— Ներեցէք, պարոն Տիւրբէ, ըսաւ

ան ատեն լէոնարտ, չէի ուզեր առարկութիւններ ընելով այս յիշեալ բարի զգացմանց հակառակիլ՝ որոնց բոլորով սրտիւ մասնակից եմ. գիտես որ ամենէն առաջ ես եմ հաւանութիւն տուողը: Ըսածներդ ամենն ալ դրամագրութիւն օգտակարութեանը ապացոյց են. արդ կարծեմ յանիրաւի է զայն ամբաստանելը: Բայց երբեմն ալ ընկերութեան շնորհած ծառայութիւնները միթէ դրամագրութիւնը սաստիկ սուղ վըճարել չիտար:

Ուրիշ դարձուածքով մը կը հարցընես լէոնարտ թէ դրամատէրը իր զբոլոխներովն ընել տուած ծառայութիւններէն մեծագոյն շահ չի քաղեր: Մեծ գործատուն մը դարձընելը ծանր բան է և որչափ մէկը շատ դրամագրութիւն պառկեցնէ՝ այնչափ աւելի նեղութիւն և տագնապ է. ուրեմն արդարացի է որ դրամագրութիւնը շահէն աւելի՝ որ շատ անգամ փոքրիկ մասով մը իրեն կը վերաբերին, գործոյն ձեռք զարնողը կրած նեղութեանը համեմատ շահ ընէ. և սակայն ստակին շահն շատ անգամ մեծ ձեռնարկութենէ մը քաղուած բովանդակ շահը, և յաճախ իսկ հարիւրին առհինգ չի հասնիր. որչափ անգամ գործատունը փոխանակ շահելու կորուստ կ'ընէ:

Իրաւցնէ որչափ դրամատէրներ, գործատեարք, ձեռագործապետք, ձեռնարկողք չեն փճանար. միջին հաշուով գործատանց հաղիւ կէսը քսան տարի կը տեսն, այնչափ որ այսօրուան օրս գիտենք որ կանգուն կենալու համար տասը տարի պէտք է դրամագրութիւնին ձեռք բերելու, որ է ըսել գործատունը բանալու բանեցուցած ստակինն դարձեալ շահելու համար. և երբ այս մեծաճախ գործարանները փակուին՝ ստացուածոց տէրերը ունեցածնին կը կորսընցեն. այս պարագայիս մէջ յայտնի է որ գործաւորք եղած են շահողը, կանոնաւորապէս ընդունելով թողակնին միշտ գործատան բանած ժամանակ:

— Գործաւորաց համար այս ապահովութիւնը, ըսաւ լէոնարտոս, մինչ-

դեռ տեարք շատ անյաջողութեանց են թակայ են՝ կը խոստովանիմ թէ շահաւոր է՝ զոր բանի տեղ չենք դնել. հարիւրաւոր հազար ֆրանքաց հատուցումն է զոր կը շահին ձեռագործի վըրայ եղողները:

— Ստոյգ է, լէոնարտ, թէ քանի մը ձեռագործատեարք որ շատ քիչ են թուով մեծ շահ կ'ընեն. բայց հաշուենք. այս մեծ ձեռագործարանները անբաւ գումարով եղած են, շատ անգամ միլիոնով. չէնքերը, մեքենաները և աշխատութեան ամեն նիւթերը մէկէն առնելով. միայն այս զլխոյն շահը՝ դրամագրութիւն մաս մաս լեցուելուն համար հարիւր հազար ֆրանք է. յետոյ այս մեծ շահերն ընծայող ձեռագործարանները գործաւորաց շատ բազմութիւն ունին, հինգ վեց հարիւր՝ շատ անգամ հազար, երկու հարիւր հազար, հինգ հարիւր հազար և աւելի ալ. արդ գործաւորք տեսնելով երբեմն որ իրենց մով մեծ շահ կ'ըլլուի՝ շատ կը զարմանան լսելով որ իրենցմէ մարդ զուլս եղած շահը օրուան մէջ քսան հարիւրորդ է, և շատ անգամ տասնի ալ չի հասնիր: Սակայն համարինք թէ քսան և հինգ հարիւրորդ ըլլայ. արդ քսանուհինգ հարիւրորդ օրուան մէջ՝ ի բաց հանելով կիրակիները, եօթանասունուհինգ ֆրանք կ'ընէ տարին, որով հազար գործաւոր եօթանասունուհինգ հազար ֆրանք ընել կու տան, և հինգ հարիւրը երեսունը և եօթը հազար ՚ի շահ. միթէ շատ բան մըն է գործատիրոջ կերպ կերպ անյաջողութիւններն ու կորուստները ծածկելու համար, և մեծ գործատան մը տեսչութեան պէտք եղած հանճարոյն հատուցումն ընելու համար: Շատ գործատանց կործանումը հակառակը կը ցուցընէ:

Հնապա, ըսաւ լէոնարտ. մտուստնալ յելով կը տեսնեմ որ շատ չափազանցութիւն կայ առհասարակ դրամատեարք անբաւ շահը ենթադրելուս մէջ:

— Մէկ կերպ մըն ալ չափազանցութիւն է ենթադրելնիս որ հարստութեան շատնալը միակ կը կախուի իւրա-

քանչիւր տարեաց մէջ եղած մեծ շահերէն, որ մանաւանդ խնայողութենէ և ստակի շահերուն իրար վրայ դիզուելէ կը կախուի, ինչպէս պիտի տեսնէք: Ճշմարիտ է ինչ որ ևս միօրէն կ'ըսենք թէ առաջին միլիոնը շահիլը դժուարագոյն է. ենթացողքն որ մէկը միլիոն շահեր է կամ ստացեր է իր նախորդներէն, որ շահու պառկեցնելով յիսուն հազար ֆրանքի եկամուտ կը բերէ իրեն. արդուրեմն եթէ կիսով գոհ ըլլայ և մնացածը խնայէ՝ հարստութիւնը շատ շուտ կ'աճի. ես կ'ենթադրեմ որ իր զուլաներէն շահեցնելով հարիւրին վեց կ'ընդունի. հինգ հարիւր հազար ֆրանքը այսպէս արուեստից մէջ բանելով չորս տարուան մէջ դիզուած շահերովը կ'ըլլայ վեցհարիւր երեսունումէկ հազար ֆրանք. եթէր տարուրնէ ետքը եթէր հարիւր յիսունումէկ հազար. տասը տարի ետքը ինն հարիւր հազար, և տասուերկու տարիէն միլիոնն ալ կ'անցնի:

— Կ'ըմբռնեմ, ըսաւ Լէոնարտ, որ այսպէս զրամագլխոց խնայեալ և դիզեալ շահուն մէջ մոլորեցնող մղում մը կայ շատ չի մտածուելուն պատճառաւ: Բայց արդարացի է փոխ տրուած զրամագլխոց շահը. փոխ տուողը չալխատիր, ինչո՞ւ ուրեմն շահ վճարենք. անձինք կան որ կ'ըսեն թէ շահը ալխատողներուն պէտք է երթայ:

— Իրաւ է, ըսող կայ Լէոնարտ. բայց ինչեր չեն ըսուիր. եթէ ամեն ըսուած սխալ խօսքերու միտք դնէինք՝ ծայրը չէր գար. իսկ ասիկա մեծերէն մէկն է, որովհետեւ գլխոյն շահը ժխտելը նոյն իսկ գլուխը փճացնել ըսել է, որ է ըսել բարբարոսութեան դառնալ:

— Ինչէն:

— Շատ պարզ բան է. գլխոյն շահը չի հատուցանելը՝ բառնալ է այն շահերը յորմէ զրամագլուխն առաջ կու գայ: Ի՞նչ է ըսինք զրամագլուխը. ալխատութեան մը դիզած արգասիք, որ ձեռք կը բերուի բերոց մէկ մասը խնայելով զրամագլուխ մը ձեռքնելու համար, օգնութեամբ դեռ ուրիշ արգասեաց: Բայց ինչ ընելու է զրամագլուխ մը որ

բան չարդիւնաբերեր, և այս պարագայիս մէջ ինչո՞ւ զրկմունք կըրենք կամ աւելի նեղութիւն պէտք եղած էն աւելի աշխատելով: Թող որ զրամագլուխը մեր ստացուածքն ըլլալով այս գլխոյն շահը երբ փոխ կու տանք՝ է արդարացի հատուցումն այն իրաւանց զոր կը շնորհենք այլոց՝ որ մեզի վերաբերեալ բանն 'ի շահ անձանց գործածեն. իրենց ըրած ծառայութիւններնուս զինն է: Ուստի իրաւամբ է ըսել որ գլխոյն շահը բառնալը բարբարոսութե՞ վերագառնալ ըսել է, որովհետեւ փճացնել է այն ամեն բան որով զրամագլուխը կը կազմուի, առանց որոյ մարդս բան չի կրնար ընել: Եւ այս նկատմամբ նաև պէտք է օրհնէք դուք Աստուծոյ նախախնամութիւր որ ընկերական աշխարհի օրէնքները այսպէս հրաշալի կերպով կարգադրեր է. վասն զի որչափ հարուստներուն զրամագլուխները կ'աճին՝ շահած եկամուտնին կը նուազի. մինչդեռ աղքատաց և ընկերութեան շահը հանրաբար խօսելով կ'աճի:

— Ի՞նչպէս կրնայ ըլլալ, հարցուց Միքայէլ. որովհետեւ որչափ հարուստներուն զրամագլուխը շատնայ՝ այնչափ աւելի դիւրաւ կրնան հարըստնալ: Առաջին հազար ֆրանքը շահիլը դժուարագոյնն է՝ ինչպէս հրամանքդ ալ ըսիր:

— Այս երկու բանը շատ աղէկ կը կապակցին, Միքայէլ. հիմա կը տեսնես: Հարուստներն իրենց զրամագլխոց աւելնալովը կրնան աւելի վայելելով հանդերձ ամեն տարի աւելի մաս մը մէկդի դնել. ուրեմն աւելի միջոց ունին արդիւնաբեր աշխատութեանց ձեռք զարնելու. բայց մի և նոյն ժամանակ երբ երկրի մը մէջ զրամագլուխները կը շատնան՝ մէջերնին նախանձորգութիւն կ'իյնայ. շատերու ձեռք կը տարածուի և նախանձորգութիւնը 'ի հարկէ նուազումն առաջ կը բերէ. ասոր համար է որ հարստութեան աճելովն հանդերձ տեսանք որ ամեն տեղ զրամոց շահն ընկաւ: Ուստի նաև աղքատին երկիրներու մէջ տարին հարիւրին տասը բե-

րող դրամագլուխները՝ որ երբեմն դիւրաւ վեց կը բերէին մեր քով՝ հինգ միայն շահ բերին, և հիմա չորս իսկ դժուարաւ կը բերեն. երկրի վրայ պառկեցուցած ըլլալով՝ շատ քիչ անգամ երեք շահ կու տայ, որ է ըսել թէ հարուստները իրենց ստակէն համեմատութեամբ նուազ շահ կ'ընեն:

— Կրնայ ըլլալ ուրեմն, ըսաւ Ռնորիոս, որ հարուստները շահելու անդ կորսընցնեն:

— Անկարելի է, Ռնորիոս. վասնզի եթէ կորսընցնէին՝ արդիւնաբերելէն կը դադրէին, և անատեն հարստութիւն կը նուազէր, որով տոկոսեաց սակը կ'աւելնար. բայց այս բանս չըլլար և ամենապարզ պատճառն աս է որ դրամագլուխները տոկոսուոյն նուազելէն շատ աւելի շուտ կ'աճին, այնպէս որ դրամատեարք համագումարն հաշուելով մեծագոյն եկամուտ կ'ունենան. ինչպէս երբ շահը հարիւրին վեց էր՝ հարիւր հազար ֆրանք դրամագլխով եկամուտն էր վեց հազար ֆրանք, բայց երբ շահը հինգի ինչաւ՝ յայտնի է թէ դրամագլուխները գոնէ կրկնապատկեցան, այնպէս որ մի և նոյն դրամատէրը տեսաւ որ երկու հարիւր հազար ֆրանքը՝ տասը հազար շահ բերաւ իրեն: Ըստ այսմ՝ դրամատեարց ստացած իրական մասը կ'աւելնայ՝ բայց համեմատական մասը կը նուազի. ընդհակառակն աշխատութենէ եղած իրական մասն ու համեմատական մասն 'ի միասին կ'աճին:

— Սակայն տոկոսուոյն այս նուազումը չափ մ'ունի յորմէ դուրս չելլըցուիր. գոհ ըլլանք ուրեմն քիչ մ'աւելի նուազելը տեսնելով՝ բայց չի յուսանք բնաւ և ոչ իսկ փափաքինք որ շատ նուազի, վասնզի առհասարակ ամենուն աղքատնայուն պատճառ կ'ըլլայ այս բանս:

— Այսինթիսնկատմամբ զիտնալիք հետաքրքրական բան մ'ալ կայ, որ է թէ վաճառականական մեծ գործողութեանց ժամանակ երբ դրամագլուխները շուտ շուտ կը շատնան՝ զիւրաւ բանելով, այն ժամանակ շատ խնդրողներ գտնուելուն պատճառաւ իրենց գործոյ

պիտոյիցն համար, կը հանգիպի որ տուոսին նուազելու տեղ կ'աւաւելու. այս բանս շատ ենթադրութեանց հակառակ արդիւնք մ'է, բայց շատ աղէկ կը հասկըցուի որ դրամագլխոց շահուն ժամանակաւ սաստիկ նուազումը արդիւնելով կը լեցընէ թէ դրամատեարց փափաքը և թէ աշխատողացը, ինչպէս նաև արդիւնաբերողացն և սպառողաց:

Դրամագլխոյն օգտակարութեանը վրայօք այս խորհրդածութիւններս ամբողջացնելու համար պէտք է սխալ կարծիք մ'ալ ուղղել, յոր կ'իյնան մարդիկ շատ անգամ գոհ աչքով տեսնալով ինչքերնին վատնողները և տժգոհութեամբ նայելով խնայողաց և շատցընողաց. որովհետև խելացի աշխատասէր մարդը դրամագլուխ առաջ բերելով ընկերութեան կը ծառայէ՝ սաստիկ պախարակելի է ով որ իրեն կամ այլոց զիջած ինչքը կը մսխէ: Վատնողին շոտյաժ ստակը զինուով և ուրիշ աւելորդ բաներով կը սպառի:

— Սակայն, ըսաւ Ժառլան, այն ստակով վաճառականութիւն կը բանի, գործաւորը կ'աշխատին կ'ապրին:

— Սովորաբար ասանկ կ'ըսուի, բայց աւելի թանձր սխալմունք չի կրնար ըլլալ. ահաւասիկ դարերէ 'ի վեր այս խօսքս կը կրկնուի, և դարերէ 'ի վեր անտանելի հետեանքներ ունի: Տեսէք իրացնէ վատնողին և խնայողին ծախուց տարբերութիւնը. առաջինը եկամուտն ու շատ անգամ դրամագլուխն ալ կը վատնէ անշահ կերպով. ստոյգ է թէ շոտյալովը կ'աշխատցնէ բայց տուածը կորսուած է իրեն համար, շահ մը չունի անկէ, և անկարելի կ'ըլլայ որ ժամանակաւ կարենայ աշխատցնել և շահիլ:

— Բայց գոնէ, Անդրէաս, ինչքը վատնելով՝ այլոց շահ ընել կու տայ՝ մինչդեռ հարուստը ծախք չընելով մէկու մը շահ ընել չի տար:

— Աս ալ ամէն օր կը լսուի, Անդրէաս, և նոյնը կրկնելով առանց իմանալու կը ցուցընես իբր թէ անոնք որ յիմա ըրբար իրենց ինչքը չեն վատներ՝ ա-

զահներու կրնմանին որ ստակնին խորշ մը թաղելով կ'ուրախանան . ուստի կը՝ որովհետև ասոնք եկամուտնին զարգարանաց բաներու չեն շոյալերև զեղխութիւն չեն ըներ՝ անխորհրդաբար վրայ կը բերէ թէ վաճառականութիւնը չեն բանեցներ . սակայն յանօգուտս չիվատնած ստակնին՝ սնտուկներնուն մէջ չեն պահեր , հապա կը սփռեն բանեցնելով կամ փոխ տալով օգտակար աշխատութեանց գործածող անձանց . այն ստակով գործաւորներ կ'ապրին և արուեստագործութիւնը կը կենդանանայ . յետոյ շահը իրենց կը դառնայ որպէսզի դարձեալ ուրիշ գործաւորներ ապրեցնեն , և այսպէս յանհունս առաջ կ'երթայ . ոչ մէկ անգամ է ըրած բարիքնին այլ միշտ :

— Բայց մարդկանց մէկ ուրիշ անիրաւութիւն ալ ցուցնեմ . մինչդեռ մէկ կողմանէ ազահ կը համարուի ինչքն անչահ կերպով չի վատնողը՝ միւս կողմանէ շատերը նախանձու և տմարդի աչքով կը տեսնեն մեծատանց շոյալութիւնը . կը նեղանան անոնց հանդէսներուն փառաւորութեանը դէմ , կամ երբ որ չորս կողմերնին զարգարուն սենեկապաններ պատած և իրենք կառաց մէջ երկնցած փողոցներէն կ'անցնին : Ասիկա ամօթալի զգացմունք մ'է զոր մարդ սրտին մէջ պէտք է մարէ . թէ պէտև ապրուստ գտնողները չեն այս ըտողները՝ ինչպէս են կապերտագործը , նկարիչը , բարակ գործուածներ ընող հիւսը , դրուագագործը , հայելիներ զընողը , ոսկեզօծողը , պղնձեղինաց և ապակեղինաց գործատէրը՝ որոնք փառաւոր սենեակներ կը զարդարեն . ինչպէս նաև կառապանները , ժապաւէն վաճառողները , համետագործք , որ այն հարուստ կառքերը շիներ են , և զեղեցիկ ձիերը զարմանողները . զարձեալ հտպը տանք , ակունք , կօշիկ , նորելուք բաներ և զգեստ վաճառողները , շատ աղէկ վաստրկած ըլլալով անոնցմէ : Ի՞նչ հետևեցնելու է ուրեմն այս առերևոյթ հակասական դիտողութիւններէ . այս՝ թէ ամենայն ոք առանց իր եկամուտը շոյալ

ըլլու և մանաւանդ եկամուտէն աւելին , իրեն ստացուածոցը և աստիճանին համեմատ պէտք է ապրի : Բայց ասկէ հարուստները ուրիշ բարիք ալ կ'ընեն հարստութիւնին աղէկ կերպով գործածելով . երբ ընտիր դատումն ունին արուեստական զեղեցիկն՝ զեղարուեստները կը քաջալերեն . մատեանք , նկարք , անդրիք , գովելի միջոց են ստակնին գործածելու և ընկերութե՛ բարիք ընելու , աղէկ ուղղութիւն տալով մարդկային մտաց : Հարստութիւնք կրնան նաև միջոց ըլլալ երկրագործութեան , բնագիտութեան , մեքենականութեան մէջ փորձեր ընել տալու , զոր ստակ չունեցողները կարողութիւն չունին ընելու . ասանկ ուրեմն հարուստները անբաւ միջոց ունին եկամուտնին օգտակարապէս մարդկութե՛ գործածելու : Գովելք ուրեմն ընչից պատուական գործածութիւնը և պախարակենք միայն անչահ ծախքերն և դրամագլխոց վատնումը :

ՌԱԲԷ

Կը շարունակուի :

ՀԻՆԳ ՇԱՐԱԹ ՕԳԱՊԱՐԿԻ ՄԷՁ

ՃԱՆԱՊԱՐ ՀՈՐԴՈՒԹԻՒՆ ԵՐԻՑ ԱՆԳՂԻԱՅԻՌՑ

ՅԱՓՐԻԿԷ :

(Տես երես 220.)

ԳԼՈՒԽ ԼԲ.

Պարևուի մայրաքաղաքը . — Պիտիմաներուն կղզիները . — Գոնտորք . — Տոքորիև տագևակները . — Նորիև գոռչորիւնք . — Օրոմէջ յարձակում մը . — Պատուանին պատաստումը . — Անկումը : — Վսեմ սնձևանոյրորիւն . — Լձիև հիւսիսային ախր :

Վիկտորիան Չատ լիճը հասնելով , անանկ օդոյ հոսանքի մը հանդիպել էր որ զինքը աւելի դէպ 'ի արևմուտք կ'ուղղէր . երկնից կամարին վրան եղող մէկ քանի ամպեր օրուան ջերմութիւնը կը բարեխառնէին , և այն ընդար-